

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Ի Ր Ի Կ Ն Ա Յ Ի Ն

Իրիկրւան մէջ այս խաղաղ՝ իրիկրւան մէջ այս անհուն,  
Երբ խոտերուն ու հողին ըսկչով զինով, մոլորուն,  
Կանցնիմ դաշտը կանանց, սա ճամբայէն ոյորուն,  
Կըզգամ ժակուիխն հոգւոյս մէջ մեղեգիի՛ հուղերուն...

Զեփիւռներով, արեւով խնիկրւած պահն այդ բուրեան,  
Մայիսին հետ կաքնաբոյր՝ սա զաններուն մանկաձայն,  
«Տէրունական» իր աղօթք կ'իցնեն հոգւոյս մրութեան,  
Ու զիս ծունկի կը բերեն հայ մամիկի մը նման...

Հեռուն կոչնակն է արդէն, որ մէլանո՞յց զանգիւնով  
Իր աղօթքին ու խունկին կը կանչէ զիւղը համայն,  
Գիւղը համայն ծարաւի խաղաղաւէ՛ս օրհնութեան:

Հիմայ ծերերը դողդոց, հիմայ կոյսերը կարօ,  
Պիտի հասնին հնեալին, ներմակ մոմեն ձեռներնին,  
Ու բանան սիրը իրենց՝ Աստուածամօր նկարին...:

Հայկական

Ս. ԵՍ.ՓՈԽՃԵՍ.Ն

### Դ Ի Խ Թ Ե Ր Գ

Իմ տունիս նըրազն ես դուն.

Իմ տունիս աղբիւն ես դուն.

Իմ տունիս արեւն ես դուն.

Բայց չեմ զիսեր ո՞վ ես դուն:

Գուցէ ուրիշ տեղ կ'ապրիս.

Բայց կըրակն ես արիւնիս.

Կը լըսն սըրոփը սրժիս.

Իմ տունին զիւերն ես դուն:

Ո՞վ է հոգիս ըղբայեր՝

Երբ զերեզման եմ դըրեր

Ցոյսեր՝ անհուն եւազներ,

Մահուան չափ խաղցրը ես դուն:

Իմ սէրը ո՞վ է ըսեր.

Տունիս նըրազն է ըսեր,

Տունիս աղբիւն է ըսեր:

Ա՞ն գուցէ մեռած ես դուն:

Ա.ՐՄԷՆ ԵՐԿԱՐ